



40 ՓՅ.

Յ Ա Ր Ա Թ Ա Թ Ե Ր Թ

40 ՓՅ.

Ազգային, Քաղաքական, Բանասիրական եւ Երգիծաբանական

ՏԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՏԷՕՒՄԷՆՅԱՆ

Հասցէ. Լալսքիա Նորասուկեան Խան

ԺԻ. Տարի Թիւ 33

ՏԱՐԱԹ

20 Փետրուար, 1899

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- ՏԻՐԱԿԱՆ Մ. ՍԵՂԱՅԵՆ. — Կամփի բռնադատումը ամուսնական խնդրոյն մէջ:
- Ն. — Մտի՛ր:
- ԱՆՆԱՎԱՐԴ ՄԵԼԻՔԱ. — Էջ մը Պարուպիներէն:
- Վ. Փ. — Արձազանգ, առ Հազար:
- Յ. Մ. ՀԱՃԵԱՆ. — Ամուսնալուծման պատճառներ:
- Պ. ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ. — Օրուան կեանքէս. — Պարահանդէսին մէջ:
- Յ. Մ. ՀԱՃԵԱՆ. — Երկու սփանջելի բարեր:
- ԴԴՈՒՄ. — Սուարէ սանսան, մէմնուն օլուրուն սէն սէ վարսան:
- Վ. Փ. — Զիկ-Զակ:
- ՍՏԱՀԱԿ. — Մ'սաճումներ:
- Յ. Մ. ՀԱՃԵԱՆ. — Նկարներ:
- ԽՄԲ. — Սունի Պօղոս Ազան:
- Ազգային լուրեր:

ԿԱՄՔԻ ԲՈՆԱԴԱՏՈՒՄԸ ԱՍՈՒՍՆԱԿԱՆ ԽՆԴՐՈՅՆ ՄԷՋ

Եթէ ոչ շատ մը պարագայի մէջ, զոնէ կենակցի ընտրութեան մէջ ամէն անհատ բացարձակապէս ազատ է այսինչը ընդունելու եւ այսինչը մերժելու՝ երբ երկու սիրահարներ ամուրի եւ միեւնոյն ազգէ ու կրօնքէ են: Քրիստոնէական կրօնքն ու մարդկային օրէնք երբէք արգելք չեն դնել այսպիսեաց իրարու հետ ամուսնանալուն: Բայց Հանրեցիք բողոքովին անգիտակ այս բանին, շատ անգամ ոտնակոխ կ'ընեն կամքի ազատութիւնը:

Նարկիզի խնդիրը թէեւ անցած, սակայն չէ մոռցուած թէ բաւական ատեններ զբաղեցուց Ազգային եւ օտար մամուլը, «Հաննոյ բունի ամուսնութիւնը»

խորագրին տակ. եւ իրաւամբ ալ այդպէս կոչուելու արժանի էր, քանի որ աղջիկը Գէորգի հետ ամուսնանալ կ'ուզէր եւ երիտասարդն ալ Նարկիզի: Ո՞ր կրօնք եւ օրէնք տրամադրեցին Հանրեցիներուն՝ աղջկան կամքին վրայ բռնանալ, եւ բունի պատկել զայն ուրիշին հետ: Մնողաց աղջկան վրայ ունեցած ազդեցութիւնը՝ իբրեւ աղջկան կամքը մեկնել արդարանալի չէ բնաւ...: Բայց թողունք զայդ, պատմելու համար նմանօրինակ թարմ եւ տխուր դէպք մը:

Անցեալները Ս. Գէորգայ Թաղին վարժարանի ուսուցիչներէն Պ. Սահակ Իրանեան՝ ուզեր է ամուսնանալ նախորդ նշանածէն դժգոհ աղջկան մը հետ: Բնականաբար աղջիկը պատճառ մը ունէր վերջինը ընտրելու, որով համաձայնութիւն գոյացած է երկու ամուսնու մէջ ու ամուսնութիւնը որոշուած: Բայց նախորդ երիտասարդին կողմնակիցները, չգիտենք ինչ օրինօք, հակառակ աղջկան կամաց, ամուսնութիւնը յետաձգել կուտան, որուն վրայ աղջիկը հետազոտու կը դիմէ Ս. Պատրիարք Հօր եւ կը բողոքէ իր դէմ եղած զրկանաց: Նորին Սրբազնութիւնն ի պատասխանի «Աղջիկը իր կամքին ազատ ձգեցէք» կ'ըսէ. բայց ի՞նչ է որ կ'անայ Ս. Պատրիարք Հօր սոյն հրահանգին:

Տղուն ու աղջկան կողմնակիցներէն ու բարեկամներէն ոմանք ճարահատ օրին մէկը կը հաւաքուին աղջկանը տունը, եւ երիտասարդին հայրը (Տ. Թորոս քահանայ) ալ հոն բերել տալով՝ Պատրիարքի խորհուրդը կատարել կուտան:

Հետեւեայ առաւօտուն Պ. Սահակ պաշտօնէն կը հրաժարեցուի եւ հայրն ալ քիչ յետոյ Սիա կը դըրկուի, թերեւս գործած մեղքը (եթէ է) քաւելու համար, մինչդեռ լրջամիտ դատողութեան տէր անձ մը,

անկողմնակալ ոգի մը Պ. Սահակի ամուսնութիւնը օրինաւոր նկատելով պաշտօնանկութեան պատճառ մը չպիտի համարէր, եւ ոչ ալ քահանային նկատմամբ այդպէս պիտի վարուէր, քանի որ նա, ինչպէս միւս ժողովուրդը, նոյնպէս ալ իր որդին օրինաւոր կապով օրիորդի մը հետ պսակելու ուրախութիւնը ունեցած է պսակեալներու բացարձակ կամօք ու հաճութեամբ:

Հանրկ է արդեօք յիշել, թէ այս անպատեհ եղելութեանց դիւցազն կանգնած են աղջկան նախորդ նշանածին կողմնակիցները, որոնք՝ երբ տեսած են թէ ոեւէ սպառնալիք անգոր է բռնաբարելու երկու սիրահարներու տոկուն կամքը, եւ զանոնք իրարմէ բաժնելու, յաջողեր են նոյնը գործադրել Ազգ. մարմնոց վրայ, — որոնց կամքը այսինչ ու այնինչի սպառնալեաց դէմ կը տկարանայ յաճախ մեր մէջ — որ՝ փոխանակ տղուն «Մինչեւ հիմա աղջկան համար ըրած ծախքդ առնելու իրաւունք ունիս» ըսելու, վերոյիշեալ անիրաւ որոշումը կուտան, եւ անմեղներու եթէ ոչ բարոյապէս գէթ նիւթապէս սպրուտի դրոները կը փակեն, իբր թէ նախապէս ուրիշի մը նշանուած աղջիկ մը առնուլն ու զայն պսակելը մահացու մեղք եղած ըլլար:

Ո՞վ է որ ամուսնական այսպիսի կենսական խնդրոց մասին երկու կամքերու ազատութիւնը յարգել պիտի տայ եւ անոնց միացման պաշտպան պիտի կանգնի. ո՞վ է որ պիտի ուղղէ Գաւառ. ժողովի մը սխալ որոշումը, որուն զոհ կ'երթան քահանայ մը եւ ուսուցիչ մը: — Անշուշտ Ազգ. Վարչութիւնն ու Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, մանաւանդ երբ այսպիսի խնդիր մը կը պատահի Առաջնորդէ զուրկ Վիճակի մը մէջ: Ահա մենք ալ այս մասին անոնց բարձր ուշադրութիւնը կը հրաւիրենք խոնարհաբար:

(Մեքսիկո)

ՏԻԳՐԱՆ Մ. ՍԵՎ-ՁԷՆ

Մ Տ Ի Ր

Մտի Բանկալթիի առեւտրական վարժարանը: Նոր Հաստատութիւն մըն է աս, յարակից արհեստանոցով, Առաջնոյն մէջ սղաք պիտի ուսանին առ եւ տուր, եւ երկրորդին մէջ արհեստ. առաջնոյն մէջ չառած (դրամ) չպիտի տան (ապրանք), երկրորդին մէջ չտուած (աշխատութիւն) չպիտի առնեն (դրամ): Ահա այս երկրորդ սղաքաբունքին համաձայն աշակերտները հանրագրութիւն մը պատրաստելով ներկայացուցած են սնօրէնութեան, որով կը յայտարարեն թէ քանի որ իրենք այժմէն աշխատութիւն (ուսանելու համար) կուտան, դրամ պահանջելու իրաւունք ունին. այնպէս որ՝ եթէ չառնեն (դրամ) չպի-

տի տան (աշխատութիւն): Տնօրէնութիւնը այս հանրագրութիւնը լուրջ նկատողութեան առնել ստիպուած է, որովհետեւ ինք վարժարանը բացած էր աշակերտներէն դրամ առնելու համար, հիմայ անոնք են որ կը պահանջեն իրմէ՝ աշխատելու համար, եւ այս՝ վարժարանին իրենց ցոյց տուած անհերքելի սկզբունքովը: Դիցուք թէ այս անհերքելի սկզբունքը հերքելի եղաւ, եւ աշակերտաց պահանջած դրամը չվճարուեցաւ. հետեւանքը՝ . . . սղաք չպիտի աշխատին, ուրեմն չպիտի ուսանին: Եթէ չուսանին, այս անգամ ծնողք դրամ չպիտի վճարեն, որ տարակոյս չկայ թէ հոն պաշտօնավարող ուսուցիչներու արդէն իր դատարկութեամբը հաշակաւոր գրպաններուն լաւ ազդեցութիւն մը չպիտի ընէ այս բան: Ի՞նչ ընել ուրեմն, սնօրէնութիւնը այս անել ճամբէն դուրս ելլելու համար, երկար ատենէ ի վեր Բերայի մէջ իր հաստատած կիրակնօրեայ վարժարանին աշակերտներուն հետ միահամուռ նիստ մը ընել որոշեր է: Մաղթելով հանդերձ որ այս նիստ արդիւնաւոր որոշում մը տայ, աւելորդ չենք համարիր դիտել տալ թէ միեւնոյն շէնքին մէջ մանկապարտէզ, կրթարան, արհեստանոց ինչպէս կարելի է վարել. մանկապարտէզը իր պարերովն ու երգերով, արհեստանոցը իր անվերջանալի ազմուկներովը արգելք չեն ըլլար դասընթացներուն:

Մտի Պէրպէրեան վարժարանը: Հոս հակառակ մեր ընդածին կատակասէր բնաւորութեան, ակամայ լրջութիւն մը կուգայ վրանիս. տիպար վարժարան մըն է որ կը մտնես, ընթերցո՞ղ, ամէն կողմ կարգաւորութիւն: Այս վարժարանը 23 տարուան հաստատութիւն մըն է, որ ոչ Նուպար-Շահնաշարեանի դրամազուխը, ո՛չ Վենետկոյ Ռափայէլ-Մուրատի կտակը, եւ ոչ ալ կեդրոնականի եկամուտը ունի. բայց այս վարժարան՝ իր Հիմնադիր-Տնօրէնին համեստ աշխատութեան արդիւնքովը, Սկիւտարի բարձանց վրայ 1876ին հաստատուած, շատ աւելի արդիւնաւոր եղած է, քան դրամազուխ, կտակ եւ եկամուտ ունեցող այդ վարժարանները:

Հարիւրաւոր են Պէրպէրեան վարժարանի շրջանաւարտները, որոնք միշտ եղած են երկրին հաւատարիմ հպատակներ, ազգին օգտակար անհատներ, եւ Պէրպէրեան վարժարանի պատուարեր սաներ:

Մարդ կը չուարի երբ կը մտածէ թէ ազգը իր թաղային վարժարաններուն համար տարեկան հազարաւոր ոսկիներ կը ծախսէ, եւ անոնցմէ ելլող շրջանաւարտները մէկ Պէրպէրեան սան չեն արժեր:

Այս վարժարանի արդիւնաւոր վիճակը ամէն դասակարգի ազգայիններէն գնահատուած է. ես կը ճանչնամ շատ մը ծնողքներ, որոնք իրենց զաւակները Պէրպէրեան վարժարանը ղրկելու համար յատկապէս իրենց բնակութիւնը Սկիւտար փոխադրած են: Ըսէ՛, ընթերցո՞ղ, օրհնեալ ըլլայ Պէրպէրեան վարժարանը, եւ

Անցիւր Հայտար փաշայի բարձունքը, ե՛լ . . . ջաղացիւր. հոս ալ մասնաւոր վարժարան մը կայ կամ կայ եղեր. մտի՛ր ներս . . . հարրէ՛ճ, մէզա՛թ . . . իր կարապիներովը, հարրէ՛ճ . . . ունա վօլթա . . . իր բիւսոյովը . . . տուէ՛ վօլթա . . . է՛, է՛, իր աշակերտներովը . . . հարրէ՛ճ, հարրէ՛ճ, է՛ է՛ պէջ տէյէնին . . .

— Եղբայր, այս վարժարան չէ, սխալ մտանք, հոս մէզաթ կայ:

— Մի՛ զարմանար, չկարգացի՞ր Արեւելիին աղբը, զպրոց մը կը ծախուի եղեր իր բիշանօյովը . . .

Ն.



ԷՋ ՄԸ ՊԱՐՊԱՇԻՆԵՐԷՆ

Դեռ երէկուան պէս որոշ կը յիշեմ, երբ 85նոց մեծ մէրս արեւ մը շաղը նստած, մեր գեղի տըներ պապիկներէն ու պիտակ ձար մամիկներէն հոչակուած պարպաշիններուն տօն օրերու մէջ ցուցուցած հիանալի համաձուլմանն ու ցատկուածքները կը նկարագրէր: Այս պարպաշինները աշուղի ներշնչումն ալ ունին եղեր: Ներշնչում, այո՛, կը ներշնչուին եղեր գեղին պարտէզէն ու առուակէն: Աղբիւրի ճամբուն մէջ նշանած աղջկան շեղակի նայուածքը առ իր նշանածն, որ աղբիւրին գլուխը կրծուռոյց կեցած, սիկարէթը չրթներուն մէջ, եազման ֆեշեշ կապած ֆէսին վրայ, արգէն սիրացայտ ակնարկի կը սպասէ: Սրբավայրերու ուխտագնացութիւնը, կալի դէզերուն տակի անխորդախ սիրաբանութիւնը, տօն օրերու ի մի վայր երկսեռ հաւաքումները, եւ ուրիշ շատ մը հետաքրքրական տեսարաններ ինչո՞ւ չներշնչեն մեր յաւէտ յիշատակելի պարպաշինները:

Այս տեսակ բանաստեղծական տեսարաններ Պարբերի երկնակամարին տակ բնութիւնն արդէն ներդաշնակած է: Ստոյգ է թէ Պարբերի իր բարի օրերուն, շատ մը սիրաշունչ աշուղներ ու պարպաշիններ ունեցած է, որոնցմէ ոմանց անունները մոռցուած, բայց իրենց գոհար երգերը վառ չրթներու մէջ գեռ կենդանի են: Քէսորիկի մամաները շատ պատուով կը խօսին նոյն գեղացի Աննօ Նէնէին եւ Պարակէօղին վրայով, որոնք, Զատիկ, Վարդավառ եւ Բարեկենդան օրերը, ընդարձակ տէնէրի մը վրայ եւ կամ գեղին կից կալտեղին մէջ նոր հարսներէ ու նշանարժան աղջիկներէ շղթայ մը կազմած, կ'երգեն ու կը պարեն եղեր:

Ահա նմոյշ մը Բարեկենդանի երգերէն:

- Աճճօ. Գեանին ջրերն ըլ տաքցան, կիւլիմ եար Վարդօն գնըց նոր հնծան, կիւլիմ եար Օղերն հոն մոռցաւ էկաւ, կիւլիմ եար:
- Պարոզի. կիւլիմ եար պիւլպիւլիմ եար, կիւլիմ եար:
- Աճճօ. Դէ՛հ, բէշիվան ձին հեծան, կիւլիմ եար Քշա՛, գնա՛ նոր հնծան, կիւլիմ եար Օղերը բեր մ'անգընար, կիւլիմ եար:
- Պարոզի. կիւլիմ եար, պիւլպիւլիմ եար, կիւլիմ եար:
- Խարակէօզ. Աշխարհք մէկկի գուն մէկգի, կիւլիմ եար Գացի տէ բերեմ պիտի, կիւլիմ եար Զէրկից ֆէլէկն ու տարաւ, կիւլիմ եար:
- Պարոզի. կիւլիմ եար, մէկ հատիկ եար, կիւլիմ եար:

Խարակէօզ. Գարուն էկէր ծառ ծաղկով, կիւլիմ եար էկօ՛ սիրուինք մենք հոգևով, կիւլիմ եար էլն ունի տարտ մեզի ինչ, կիւլիմ եար:

Պարոզի. կիւլիմ եար, պիւլպիւլիմ եար, կիւլիմ եար:

Ծաւալի է որ հինէն մնացած մեր պարերն ու խաղերը, երգերն ու եղանակները կարգ մը կղերականներու եւ աննախապաշար (?), հաւատացեալ (?) բողոքականներու արգելքին ու ծաղրին հետեւանօք 20 տարիներէ ի վեր բաց ի Բաղմաչէնէն, Գոմքէմ ու Վարդաթիլէն ուրիշ տեղեր չեն տեսնուիր այլ եւս:

Պարե՛ր ու երգե՛ր, յաւէտ յիշատակելի, քանի՛ սըրտեր կ'ուշագրաւէք:

(Պարբեր)

ԱՆՆԱՎԱՐԻ ՄԵՆԻՔԱ



Ա Ր Ջ Ա Գ Ա Ն Գ

Առ Հազար.

է՛, ինչո՞ւ ջանամ ծածկել սէրս. ինչո՞ւ լռեցնեմ սիրտս որ սիրեց կամ փորձուեցաւ սիրել: Այո՛, ես ալ կրցածիս չափ պիտի պատմեմ առաջին բարբախումներս, զորս զգացած եմ քեզ նկատմամբ:

Լաւ կը յիշեմ այն պատուհանը՝ ուրկէ քեզի, քու դարձիդ կը սպասէի ամէն իրիկուն, գիրք մը ձեռքս, որուն վրան անգամ չէի նայեր. աչքերս միշտ դուրսը, փողոցին անկիւնը ուրկէ պիտի երեւէիր կարմիր ֆէսովդ որ դէմքիդ աւելի փայլ մը կուտար, ճերմակ ու մաքուր օձիկդ որ համակրելի պարանոցդ կը գրկէր, փողկապդ որ եթէ չեմ սխալիր, յաջորդաբար կը փոխէիր երկու օրը անգամ մը, վերջապէս սեւ ժաքէթդ զոր շատ լաւ գիտէիր յարմարցնել ֆաֆեօ շէ բանդալօնիդ: Այս սեֆօնին էր որ կը սպասէի ամէն իրիկուն պատուհանը նստած առ տենս, գիտնալով որ վեր պիտի նայէիր. ես գրքիս մէջ կը թաղուէի, եւ երբ քանի մը քայլ յառաջանայիր, ա՛լ գիրքը սենեկին մէջտեղն էր ու մարմինս կիսով չափ պատուհանէն դուրս աչքով քեզի կը հետեւէի . . . ա՛խ, սա աղուոր տղան . . . անձա՛պ . . .

* * *

Քանի քանի անգամներ սեֆեֆա համրիչին վրայ փորձած էի, ըսելով. «Կը սիրէ քիչ, շատ, խենթենալու աստիճան, ամենեւին»: Ու միշտ բնագոյրաբար շատ կուգար ի վերջոյ. որով չէի գոհանար, կ'ուզէի խենթենալու աստիճանը ունենալ վերջին կուտը մատներուս տակ, որք կը դողային:

Վերջապէս կը սիրէի՞ թէ չէի սիրեր. բան մը կար հոգւոյս մէջ, Զէի՞ սիրեր. բայց ինչո՞ւ ճամբադ կը սպասէի անհամբեր: Կը սիրէի՞, ինչո՞ւ ախորժանօք կ'ուտէի եւ գիշերը հանգիստ քուն մը կը քաշէի . . . Կեանքս հանելուկ մը դարձած էր: «Մեր ֆեօշի տղան, կը զառանցէի միշտ, կարմիր ֆեսի տղան, ան քօնպուլիկ տղան, ան խառակոզը, իմինս . . . հոգւոյս սիրածը»:

Բայց այս տարտամ կացութեանս հանգոյց մը պէտք էր, խօշական երազներուս իրականութիւնը կ'ուզէի տեսնել: Ես սիրել սկսայ, թող յան ալ ինծի սիրէր. բայց եթէ զիս չսիրէր, ինչո՞ւ տուներնուս առջեւէն կ'անցնէր, մարած աչքերով պատուհանէն վեր կը նայէր. ինչո՞ւ անկիւնը դարձած միջոցին վիպական ակնարկ մը կը նետէր իր ետին, ինծի, իմ պատուհանիս . . . : « Անշուշտ ինձ համար են ատոնք » կ'ըսէի, եւ այդ ձեւերը սիրոյ արտայայտութիւն կը թարգմանէի . . . : Հէ՛ք տղայ, ինքն ալ ինծի բռնուեր է: Բայց մենք, Էկլիփ Էթէֆներս, որչափ սիրենք, մեռնինք ու հալինք, նորէն երիտասարդէն կը սպասենք ռեֆշալը, նամակը, ձեռքի սեղմումները, աչքը, իփվին, վերջապէս « Օրիորդ կը սիրեմ զքեզ » դիւթական բառերը անոնցմէ կը սպասենք միշտ, եւ այդ տողերը ցերեկին կուրծքերնուս վրայ, եւ գիշերը բարձրնուս տակը կը պահենք, մի գուցէ մայրիկը գտնայ ու կռահէ: Սպանիական զղակները այսպէս շինելով ինքնիրենս կը խորհէի. « Ի՞նչ վախկոտ ու ամչկոտ տղայ է եղեր, աղուոր տղայ, աղուոր տղայ անա, քորքուխ. պէտքը չէ՞ որ գոնէ բարեւ մը տայ անցած ատենը . . . »:

Ու երբ կարգացի Մադիկի 26րդ թիւին մէջ, առաջին խակ, անփորձ սիրոյդ ըլանները, թէ քու գէմդ, պատուհանին առջեւ, կուտ ուտելով համբոյրներ, մազիս խոպոպները շտկելով յարեւներ, ծիծաղելը սիրոյ Էնթոսիսիսիսները կարծեմ ես, անգո՞ւթ, անգգայ, այս օրուան պէս կը յիշեմ. այդ օրը պարտէզին մէջ քեզ կը գիտէի հեռուէն, միշտ քեռէ սպասելով ռեֆշալը. քու մէկ ակնարկդ պիտի կարենար սիրոյս պայպակը յազեցնել:

Այլ գուն, հղելութեան անգիտակ, գուրջաի վարագոյրին կը նայէիր զոր գէմդ, հեռուն, չոր մարդ մը կը խաղցնէր մատնեւորուն վրայ. այդ անշունչ պեպիֆները ինձմէ աւելի նախընտրեցիր, (իրականութիւն մը զոր ծածկած էիր գրութեանդ մէջ), ես, անդին քեզի մատնած էի տեսողութիւնս, ու հոգիս սէրդ կ'երգէր . . . :

Դու վէպերէն ճանչցար լուսինը, ես արտիս հետ հաշտեցուցի անիկայ, լապտերը՝ հոգւոյս առաջնորդ: Գիշերները քեզ կը փնտուէի մութիւն մէջ. խոնաւ աչօք քու ուրուանկարդ կ'ուզէի ունենալ իմ մօտս, քովիկս . . . գիրկս . . . :

Հէ՛ք աղջիկ, որո՞ւ կ'երգես քու սէրդ, ո՞վ է լսողը: Ժամը գիշերուան երկուքին ձեր տան կղպանքին ձայնը կը լսէի միշտ, որ կրկին կը դառնար իր վրայ յուսահատ հառաչներով. ես ալ պատուհանս կը գոցէի իմ կարգիս, եւ կ'երթայի քնոյ հետ կռուիլ անկողնիս մէջ, ու միշտ կը յաղթէի անոր:

Իրօք այս հին, սեւ ու թօշնած մեր անցեալը չպիտի ուզէի արթնցնել, եթէ առաջին անգամ չի պատկերէիր դու քեզ. թող մեր խղճերը վիպեն թէ ո՞վ էր սիրողը եւ ո՞վ խաբուողը, ո՞վ էր մոռուողը եւ ո՞վ փորձառու սէրը: Դու ուսմանդիք ըլլալու համար սիրել փորձեր ես, ու ես քու ձեւերէդ արբշիտ, իրական, մաշող սէրը դրեր եմ հոգւոյս մէջ, ու անզգալարար քու խաղաղիկդ եմ դարձեր: Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ:

Փորձառարար կը խրատեմ ազնիւ ընթերցողներս, որ չխաբուին այն ուրրուն պիտերուն, չիքէսին, վառ

երիտասարդութեան: Զի անոնք դեռ իրենց պեքսը գոհացնելով պտուկելու պէտք ունին . . . : (1)

Սյիւսար

Վ. Փ.

ԱՄՈՒՍՆ ԱԼՈՒԾՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Ժամանակիս հայ օրագրողներու ամիրան, բերնուց այն աստիճան բարեացակամ է ընթերցողներուն, որ ամենօրեայ հրատարակութիւններէն դատելով, իրեն սեպուհ պարտաւորութիւնն է՝ միմիայն ժողովրդեան շահը պաշտպանել. չի կայ զո՞ղորթիւն մը զոր յօժարակամ առ այս չինայէ:

Ոչ անձնական շահ, եւ ոչ ընկերական սեւէ նկատումներ, իր այդ ժողովրդասիրութեան եռանդը չեն կարող կասեցնել:

Թուրքերէն « ալան պու, սաթան չու, պէն արատա պիր տէլլալ » առածին հետեւելով, հանրութեան կը խօսի, արձագանգող շրամբարի մը նման. եւ այս ալ կը պատահի այն ատեն, երբ օրագրին սպառումը նուազի. ահա այն ժամանակ հանրասիրական եռանդը այն աստիճան կը բորբոքի, որ կը սկսի ազգային ամէն հաստատութեանց, ընթացիկ գործոց, նոյն խակ եկեղեցական օրինաց մէջ գեղձումներ փնտալով, եւ, եթէ չկայ, ստեղծելով, խմբագրականներ հրատարակել. ինչպէս ըսինք, միշտ հանրութեան բերնով, մինչեւ որ ժողովրդականութիւնը գայ, իր շահուն հաշուեկշիռը ճշդէ:

Ահա այս կարգէն նաեւ վերջերս ամուսնալուծման խնդիրը յարուցուեցաւ, շփոթելով կրկնամուսնութիւնը ամուսնալուծման հետ:

Բայց մեր նպատակը անհատից հաշուեկշռական խնդրոց հետամտիլ չըլլալով, միմիայն քարոզուած վարդապետութեան հետեւանքը պարզելու համար, հետեւեալ տեսակցութիւնը նկարագրենք:

Ակնայ երեւելիներէն թովմաս ազան երեք տարիէ ի վեր կնկանը հետ գտած ըլլալով, մէջերնին ամուսնալուծում գոյացած էր եւ իրարմէ դատ կը կենակցէին. այս խնդրոյն վրայ լրագրաց մէջ՝ ոսկեզօծ եւ շայտեցիչ հրատարակութիւնները կարգալով, եւ շատերու պէս ամուսնալուծումը կրկնամուսնութիւն հասկնալով, եղաւ ուղղակի՝ այս ըստ ոմանց խիստ բաղձալի սկզբունքը հրապարակող օրագրին խմբագրատունը գնաց:

— Բարեւ պէկս, պայվական քէֆիկդ աղէ՞կ է:

— Փառք Աստուծոյ, էֆէնտիս, ներեցէք, որո՞ւ հետ պատիւ ունիմ տեսակցելու:

— Մառայականս, էֆէնտըմ, կամրկապու խանէտաններէն էանք ըմմա, ֆէլէկսիլէսիւն մեզ անվրու տէ՞օնկ արաւ ու ձգեց վար. սալթ թավլանուս մէջ էֆէնտըմ, քսան ձի քիշնէմիշ ընենինի, ետքն էլ սօֆրանիս հէ՛չ չէր վերնար:

(1) Այս նամակը մեզ հասած էր մէկ երկու շտաբով ի վեր, բակայն տեղւոյ անձկութեան պատճառաւ չէինք կրցած հրատարակել: (Մ. Խմբ.)

— Ներկայէք էֆէնտի , ատոնք աւելորդ են , անուն- նիք չնորհ կ'ընէ՞ք . . . :

— Էտ խուսուսին , քնչիյ մի սէյֆ արիք պէկս , քիւն- չիւժ , ծառայականիս անունը Շնորհք չէ , տիւրիւսթ Թով- մաս պէկ է :

— Էյ լաւ , Թովմաս էֆէնտի , ձեր այս այցելութիւ- նը ի՞նչ բանի կը պարտիմ :

— Հաշա՛ , էֆէնտում , սիւմմէ հաշա . հիւրըմընքնիդ ի՞նչ պարաք տի ունենաք ուր . . . :

— Աշտարաֆն ենք , ո՞ւր ենք , էֆէնտի . ի՞նչ գործի համար եկաք նէ այն ըսէք , ես հազար տեսակ զբաղ- մունք ունիմ :

— Ծառայականս էլ ձիւ պէտ խուսուսին հըմար ե- կայ ուր , պէկիս հետ տէկիւլիւկ ամառընուս մի անինք ուր , գլխինիս քէթէրիլլիւ մէսէլէ մի կայ ծոխիմ ու ճիւղ պագնիմ , սայէնեքնուդ չարէ մի գընըլի :

— Հասկցա՞նք . . . գործն ինչ է , այն ըսէ :

— Հըմայէկս պէկիս գործն էթրաֆլու մի հասկցը- նիմ ուր , տիպաճէլուլլի վուխուֆիլլէթ բէյտաս անէք . գա- լող երկուշարթի ուր Սրբոյն կողմայի ու Դամիանոսի ա- նարծաթ բօլիկներուն սօնը տի գայ — Տէրն լուսաւո- բեսցէ հոգուն լսողաց — լման երեք տարի կ'ընէ ուր մեր նազէնիւնէն զայված ենք :

— Կերեւի որ նազէնէ ըսածնիդ ձեր տիկնոջ ա- նունն է :

— Կը հայիմ ուր հիւրըմընք էլ քնչիյ մը քիչ տիւ- պարա խառնչակող չես . նազէնին կ'ըսիմ իսէ նը , մեր էվ ուշազուն հըմար եմ :

— Հասկցուեցաւ , երեք տարիէ ի վեր ձեր կնոջմէն զատուէր էք :

— Պէլի պէկո , ըմմա , էնչպզէն էս օրըս գլխինիս վէժ'ը քարին զարկանք իսէ , տիկէր ախչինի մի հետ էվ- պարիս ընելու հիւրըման մի էլտէ չի կրցինք անիլ :

— Մենք այդ խնդրոյն վրայ արզէն բաւական խըմ- բագրականներ հրատարակեցինք , որոնք ժողովուրդէն մեծ ընդունելութիւն գտան :

— Հըպա՛ . . . կարգացինք էֆէնտում , վէ քննեցինք , Յաճախապատումին հետը թաթպիս էլ արացինք ու հատ մի նօխան չի գոյնուկէն պատշա , լեզուիք ոսկորն ու- տիմ , էն քու մարզըրտի պէս շարած խօրըգաներուդ հայիմ վէժ'վ , ի՞նչ ճուզուպ տի տայ :

— Ո՞վ կրնայ մխտել թէ ամուսնութեան բացար- ձակ անլուծելիութեան վարդապետութիւնը հզօրապէս հողմէական վարդապետութիւն մըն է , զոր Ունիդորք , Կիլիկիցիք , յետոյ Մխիթարեանք բերին զետեղեցին ազ- գին մէջ :

— Ան չէ ըմմա , էտ ըսած թախուս մի մարդիկ կար- գո՞ւկ էին :

— Ո՞չ , ամենքն ալ կուսակրօն . . . :

— Վազ անցիր , էֆէնտում , ճիւղ դարտակ խօրըգա- ներ , չի կարգուող մարդը կարգուողին հալէն ի՞նչ տի հասկնայ ուր , հէմի էլ ելեր թախուս մի շարթ ու շու- բուդ են գրեր :

— Ահաւասիկ սքանչելի վասսա մը բողոր գրածնե- րուս իրաւացի ըլլալուն . . . :

— Շիրէ՞ մի կայ պէկս , որո՞ւն հատաին է մնացեր ուր տեղայ հախուցին հախուց տի ըսէ . Փախէտ , հմա- յէկս քէրէմ ու ինայէթ անէիք , ու ծառայականիս Պատ- վիրտարքարանէն հատ մի հիւրըմանի հանելու մէյ չարէն գընէիք :

— Ի՞նչ հրամանի :

— Վէքիւլ Հայրսուրէն թուղթ մի էլտէ անէիք ուր , նալալ սիւտ էմմիլ ախչիկան մի հետ կարգուիմ , արեւդ սիրեմ , էս բանին չէ չի տի ըսես . . . :

— Այդ ըսածդ ես չեմ կրնար ընիլ , Կրօնական ժո- ղովին աղերսագիր մը տուր , հոն պէսք եղածը կը անօ- բինեն :

— Էտոնց ըմմենն ալ հինցուցինք ու սէմէրէ մի չի տեսինք , հըմայէկս ծոխիմ ճիւղիդ պագնիմ , ախչիլդ պըլ- պըլուկն ուտիմ , սս բէճաս խապուլ տի անես :

— Բայց այդ խնդրածնիդ անկարելի բան է :

— Եկոյ չէ մի ըսեր , պէկս , քիւնչիւմ էս բանն օր չըլլայ իսէ նը , ախնս տեղս տի քըքրի . հիւրըմընքիդ սը- ռան ըմէն բան տի խօստովանիմ ուր մէսէլէն տիպա- ճէլուլլի հասկնաս . լման երեք տարի կ'ընէ կնկնէս զայվե- ցանք իսէ , խա՞ր արանք , թէմէլէն շարիւրս դատցաւ . էն օրէն էս չաղըս , մեղքդ ճիտս , վէօսկի ուր բռնեցանք Ֆէօզ կըրեցաւ . Թագոս էմմիլին հետ խաբըմ բաշա վուռ մի բացանք , երեք ամսու մէջ լման ութն հազար երկու հարիւր կրտունը վեց ղուրուշ տասը բարա բացեցինիս թէպէչիւն արաւ . թէմէսիւկ մի տըվանք ու վոււնն էլ Թագոս էմմիլին վրայ աէվր արանք . . . :

— Բայց ինձ նայէ , ես գործի տէր մարդ եմ , երկար բարակ քեզ մտիկ չեմ կրնար ընիլ :

— Պօյըդ սիրեմ ճէյլանըս , հուսայէկս եկի , ճտիկս ծոխիկ ճամբու մի դներ . էլ ձեր շանին ու չէօհրէթին , սե- պէ ուր ձեռնուդ փամ տի շնես . . . :

— Պէ մարդ Աստուծոյ , իսե՞նք ես ինչ ես , իմին ձեռքէս ի՞նչ կուզայ . անգամ մը ամուսնացեր ի՞նչ խեր տեսեր ես որ հիւմայ ելեր նորէն ամուսնանալու հրամանի կ'ուզես :

— Ա՛խ պէկս , ինտո՞ր հասկցնեմ , խօրըգա ըսածդ մայախս ծայրը չէ ուր , օկանջըդ խոթեմ . տիւրիւսթը կ'ուզե՞ս իսէ նը , իմ էս հիւրըմընին էլտէ անելուս թէ- մէլլիւ սէպէպըն էն է ուր , էրիկն ճողո՞ծ ըլլի , տարիքն անցուկ ախչին ըլլի , միւճէրրէտ հատ մի տի գընամ հեան էլ քիչէն քիչ հարիւր վէօսկի վի ուր բերելու ըլլի իսէ նը , իմ ալ գործս բիրի բաք կուլլի . Թագոս էմմիլին տը- ված թէմէսիւկըս ձեռքս նալալ ուր ունենամ իսէ նը , էսօրուան օրս հազար ղուրուշ մի ասամ նը կ'ազատեմ . հիմի վէօաքոյ ջուրն իջա՞ւ պէկս :

— Այս հաշուդ , դուն չէ թէ ամուսնանալու , այլ անասկ մը գճուճ գործառնութեան ելեր ես :

— Ա՛ֆ կանես ճէյլան պէկս , էտ ըսածնիդ չի կրցի հասկնալ , քնչիյ մը տիւրիւսթ խօրըգիլ քէրէմ տրէ ուր պէյնս մընի :

— Ըսել կ'ուզեմ թէ , դուք չէ թէ կնկան , այլ ստակ ձեռք անցնելու համար նորէն ամուսնանալ կ'ուզէք :

— Հըպա՛ . . . ես կրիլը՞ ինչ տի ընեմ , գլխուս չէ- լէլէնք տի դնեմ :

— Շո՛ւտ, դուրս ելէք զբառնեակէս, ամուսնալուծման վրայ հրատարակած յօդուածներս ձեզ պէս մարդոց համար չէ. դո՛ւրս ելէք:

— Ելեկն ու բանթօշն իրար մի խառնչակեր, տ'երթամ պէկս, ատի բան մի չէ, Փախէդ, ձեր զրաճները որի՛ պէսներու հըմար է նը էն բսիք ուր, մէյ քանի հատ էլ էտոնցմէ զրկեմ ըսելով. մեր Թովմաս պէկը մեկնեցաւ զբառնեակէն:

Յ. Մ. ՀԱՃԵԱՆ

ՕՐՈՒԱՆ ԿԵԱՆՔԷՍ

ՊԱՐԱՀԱՆԴԷՍԻՆ ՄԷՋ

Ի՞նչ շուտ ալ սկսաք պարահանդէսները երթալ, պիտի ըսէք անշուշտ, սիրելի ընթերցողներս, եւ իրաւունք ալ ունիք: Բայց զիտէ՞ք թէ որքան զաւելչտական եւ երբեմն ալ ողբերգական տոսմներ տեղի կ'ունենան հոն երկու անծանօթ դէմքերու միջեւ, որոնց մին անշուշտ զեղեցիկ սեռին կը պատկանի:

* * *

Շարաթ իրիկուն է: Օտեռն թատրոնն եւ. ժամը ութը հասած է. չափէն աւելի պարելէն (քօյխ—մագուրֆայէն ուրիշ բան չհասկնաք) զլուխս դարձած, գրեթէ ոտքերուս վրայ կենալու անկարող վիճակի մէջ, կոնակս տուած սիւնակներէն մէկուն, ակնապիշ կը դիտեմ սա զիմացի կողմը կայնող զիմակաւոր սեւ Տօլիսնօն, որ մարմարէ արձանի մը պէս կեցած է հայրիկն դէմ, եւ քօղարկեալ աչքերը չի գտներ անկէ: Դիպուածն ալ կարծես այնպէս կը բերէ որ ոչ մէկը պատիւ կ'ունենայ (°) իրին ներկայանալու, եւ անկաժե մնասալ կամ մաւղեղ բառերն իսկ արտասանելու:

Ո՛րչափ վրդովիչ երեւոյթ մը ունի այս դարմանալի, քարացած, արձան կտրած զիմակաւորին տեսքը՝ ինձ նման հետաքրքիր անհամբերի մը համար, որ կ'ուզէ մօտէն ձանչնալ զինքը, բայց չի համարձակիր բարեւ մ'իսկ տալու: Ճշմարիտը մեծ տեղ մըն էր ասիկայ ինձի համար: Բայց քանի որ ժամէ մ'աւելի էր որ մարդ չէր համարձակած մօտենալ, ես ի՞նչպէս ներկայանայի . . .

Պահ մը մտածելէ յետոյ, ձե՛նչ ըլլայ ըլլայ, ըսի, զիս չպիտի ծեծէ ես՝ . . . սըվոր մօտենալով երկու խօսք նետեմ: Եւ որովհետեւ ընդհանրապէս Բերայի պարահանդէսներուն մէջ ընթացիկ լեզուն Յունարէնն է, զիացածիս չափ պէտք էր այդ լեզուն խօսէի. ուստի համեստօրէն զլուխս ծռած, մօտեցայ յանցաւորի մը նման, երեսն անգամ չնայելով, եւ «Քալիսրէրասաս քիրիէն» հազիւ կարողացայ արտասանել:

Օ՛հ, բնաւ անտեղուսնքը չէ. մինչեւ անգամ մարմնոյն մէկ անդամը տեղէն չերեւար:

— Սաս բարաքալօմէն քիրիէ, էնա քօնեակ, միա մաստիքա, օ թի աղարթէ:

Որո՞ւ կ'ըսես, միշտ նոյն անտարբեր դիրքը:

Հա՛.՛.՛ ըսել է յունարէն չի հասկնար կոր. ուրիշ ազգէ ըլլալու է:

— Պօնտուաւ մաւղեղ, Փեթ չը բռնկիր սը բրանսրը եօն մաւրթի ու սը պիեռ:

Իմ տեղս եղէք աէ մի՛ պայթիք կոնակնուդ մէջտեղէն. մի՛շտ նոյն դաքարիական պապանձու՛մը գեղուհիս կողմէ: «Սա թշուառական կիներ Խտալացի ըլլալու է, ըսի, այո՛, այո՛, ճիշդ նաբօլիթէնի մը պաղարիւնութիւնը ունի. ա՛խ. . . ինչպէս սա լեզունէն քչիկ մը չախալիչ չեմ ընեի. բայց կայնեցէ՛ք, մի աճապարէք, աղէկ միտքս ինկաւ, երկու բառ գիտնալս ալ բաւական է, բաւ է որ Խտալացի ըլլալը ստուգեմ»:

— Պօնօն սերա քարօ միօ, վօլիթի. . . (անկէ անդին մ'անցնիք, արգիլեալ է):

էյ հիմակ իրաւցնէ պիտի ձաթիմ հա՛.՛.՛. վա՛յ անգամ, չունչ անգամ չառնեի կոր, մեռա՛ծ է, քա՛ր է, ի՞նչ է:

— Բարե՛ւ, թօնթօշս, եթէ պիւֆէն հրամուկու բարեհաճիք. . . :

Օ՛խ. . . Փառք քեզ Աստուած, զիակը կարծես չարժի սկսաւ. կայնեցէ՛ք, կ'աղաչեմ, հանդարտ սըրտով լայն շունչ մ'ալ առնեմ: Օ՛.՛.՛.՛խ. կարծեմ զըլխովը ո՛չը պատասխանելու բարեացակամութիւնը ունեցաւ, բայց վերջապէս այսչափով ալ զոհանալով կրնայի մսիթարել ինքզինքս:

— Ինչո՞ւ ո՛չ, խուչիկս. եթէ կ'ուզէք միասին պարենք ալ:

Հրա՛չք. կոկորդին խորէն կարուկ, խեղդուկ ձայն մ'ալ հանեց, «Չըլլար»:

— Երկու անգամ դառնանք, խուճրիս, բասը բաքիլեհն պարենք:

— Ես անանկ բարաքաքէն ալ վախնալով բարե չեմ ըլլար աէ դառնար. օղի մը չխմեցուցած ինձի ծեծելո՞ւ ելար:

— Ձիս կը ծաղրէ՞ք, օրիորդ. . . կարծեմ ստաջին անգամ ձեզ պիւֆէն տանիլ առաջարկեցի:

— Բայց ախրճակս չափէն աւելի չվերցնելուն համար սը վախնամ թի անհանդիստ տըլլամ, տասը քսան հատ հազիւ կրնամ խմել:

— Եթէ ըսելիքնիդ այդ է, բան մ'ըսել չէ. անկաժե նայինք, երթանք:

Եւ աչա պրագեքս շիտակ պիւֆէն. ա՛լ ուբախու՞թիւնս տեսնէք, ոտքերս գետնէն կը կտրի:

— Ա.մա՛ն, միւսիւ, սա կողմը նստինք, եղբայրս չտեսնայ:

— Դուն մի՛ վախնար, եթէ տեսնայ ալ նէ ի՞նչ կայ, քովինդ ես եմ:

— Ա՛ն ալ կայ ես:

— Կենացնո՞ւդ, օրիորդ, խմենք, դուք ալ չի խմէ՞ք:

— Դուք անդին դարձէք:

— Ինչո՞ւ, օրիորդ, զթացէք ինձ, գոնէ վայրկեան մը իսկ երեսնիք բանալով. . . :

— Չըլլալիք բան, չեմ խմեր եօխսա:

— Ա.մա՛ն, այդ բանը մ'ընէք, այդչափ անգութ մի ըլլաք, օրիորդ, աճաւասիկ դարձուցի երեսս, (ի՞նչ օ-

գուտ, ուզեմ չուզեմ) :

— Ա՛լ, երթանք, աղաս :

— Տղանի՞դ մի՞... Ի՞նչ կ'ըսէք, օրիորդ, ինձի չափ հասունցած զաւա՞կ ունիք :

— Օ՛ֆ, աման, անխտար եալվար եախար եզար քի գլուխս խելք չձգեցիր, և երեսդ բացոյն տէրտին ես ինկեր, սանքի գիտես քի շիքեար մաթան մըն եմ :

— Բայց ես ձեզ կը պաշտեմ, օրիորդ :

— Ես ալ քեզ շատ կը սիրեմ ար... սըվոր ըրածը նայէ՛ հէմէն, քիչ մնաց պերնէս նարէն տղաս տէյի պիտի փախցունէի :

— Կ'աղաչեմ, օրիորդ, երկու վայրկեան գի՛մակնիդ հաննցէք :

— Հատտ ունիս նէ՛, սա պապայիթը նայէ հէմէն, երկու վարսայով սանակնիդ հաննցե՛ք, կ'ըսէ կոր, որի՞ ես նայիմ :

— Սխալ հասկցաք, օրիորդ, կարծեմ թէ Պոյսահայ չէք ու հայերէնը լաւ չէք հասկնար կոր, երեսնիդ բացէք ըսի :

— Քա, պարէմ պանամ տէ տուն ալ տեսնալով մէրաքէն էլի, ըսելով գի՛մակը վար չառնէ՞ մի... Ի՞նչ տեսնամ — կարծեմ չնկարագրած հասկցաք — 45ի մօտ ամենատղեղ կին մը, սկոռաները դուրս ցցուած, քթին ծակերը ընկոյզի հատիկներ պարունակելու չափ խոշոր, սեւ շրթունքներ, սկաւառակի չափ աչքեր՝ առանց յօնքի, եվանքայլ ականջներ, եւ գլուխը՝ մազերէ զուրկ մնալու դատապարտուած : Ու հիմակ, հակառակ իր առջի անշարժ վիճակին ու զաքարիական պապանձումին՝ կը ժպտի՛, լայնածաւալ բերնէն արձակած ֆանֆաններէն կը մարի՛, կը մարմրի՛. իսկ ես վերջին ծայր կատողած, բարկութենէս արցունքի կաթիլներ կը սկսին աչքերէս հոսիլ : Ապուշի պէս երեսը կը նայիմ, քիչ մ'առաջ դուրսը կատարած դերը իրեն կատարելով :

Եւ հիմա ո՞րը մտածեմ եւ միթիթարուիմ. ժամանակը պարապ տեղը մեռցնե՞լս, այսպիսի պարագայի մը մէջ խաբէրայութեան զո՞ երթա՞լս (պարանանդէսներու մէջ չխայտառակուողը ցուցուցէք), ականատեսներուն ծաղրածու խօսքերով ու ծափահարութիւններով բարձրաձայն եռանդները գլխուս տեղայնի՞ն, թէ 50—60 դրուչ քողակ վաննելս մի... :

Բայց, չի՞ փայտ, հիմակ ամենէն պարզ ու գիւրին ճանրան, հաշիւը մաքրելով ականջներս բամպակով լեցնել, ու աչքերս ալ գոցելով պարանանդէսէն դուրս նետուելն էր, ինչպէս որ ա՛լ ըրի, ու դուրս ելլելուս պէս, առանց սակարկութեան կառք մը նետուելով, առն գացի, ետիս անգամ չնայելով որ մի գուցէ պարանանդէսին մարդիկը ետեւէս համնելով փողոցին մէջ ալ զիս խաղք խայտառակ ըննն :

Պ. ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

Մ. ԳՎԷԼՆՏԵՐ կը զեկուցանէ թէ Կէտիկ-Փաշայի Ամերիկեան վարժարանի Ազն. Ուրնամակալուհեաց եւ Միս Ծօնսի հաճութեամբ՝ իգական սեռի զգեստուց ԶԵԻԱԳԻՏՈՒԹԵԱՆ դասընթացք մը հաստատած է, ամէն Եշ. կէս օրէ վերջ, արտաքին աշակերտուհեաց համար իւրաքանչիւր 4 դասի այցեղինը 20 դրուչ ԿԱՆԵՆԿ :

ԵՐԿՈՒ ՍՔԱՆՁԵԼԻ ՔԱՐԵՐ

Սխալ հարուստ տիկին մը, գիւղը գտնուած ատեն, զրացի գեղացի տիկնոջ մը այցելութիւնն ընդունեց, որ եկած էր ազգականներէն միոյն մէկ գործին համար : Տանտիկինը իր ճոխութիւնները ցոյց տալով կը շուքնէր գեղացի կինը, որ բերանարաց ոսկեզօծ շրջանակներով հայելիներն եւ սւրիշ ծանրագին կարասիները տեսնելով հիացած կ'երեւէր : Մեր ազնուապետուհին այս տեսակ մը յաղթանակը բոլորովին կատարեալ ընելու համար, գեղջկուհին իր զարգարանաց սենեակը տարաւ, եւ հոն գգրոց մը բացաւ, որ մինչեւ բերանը լեցուած էր աղամանդեայ զարդերով, զմրուխտներով, յակնիթներով եւ անստգիւտ մարգարիտներով :

— Օ՛հ, ի՞նչ գեղեցիկ են գոչեց գեղջկուհին, , բոլոր այս զարդերը տեսնելով. ո՞րչափ ժամանակէ ի վեր գնած էք այս գանձը :

— Կէսը ընտանիքէս ժառանգած եմ, իսկ միւս կէսը ամուսինս տուած է, պատասխանեց տիկինը :

— Աստուած իմ, ո՞րքան գեղեցիկ են... անշուշտ ասոնք շատ սուղ գնով առնուած են, այնպէս չէ՞, տիկին :

— Այո՛, շատ սուղ, շատ բարձր գիներով առնուած են :

— Եւ ո՞րչափ հասոյթ կը բերեն ձեզ, տիկին :

— Բայց բան մը չեն բերեր, ընդհակառակը տարին մէկ կամ երկու անգամ ոսկերչիս տասն քսան ոսկի կուտամ, որպէս զի զարդերս մաքրէ եւ յղկէ :

— Այդ գէշ, ձեր քարերն իմիջներուս տեսակէն չեն եղեր, ես երկու հատ միայն ունիմ որ հօրմէս մնացած են, եւ տարին հարիւր քսան ոսկի եկամուտ կը բերեն :

— Իրա՞ւ կ'ըսէք, ընդմիջեց հարուստ ազնուականուհին. ուրեմն ի՞նչ տեսակ քարեր են ձեր քարերը, հարցոց մեծ հետաքրքրութեամբ :

— Ո՛հ, տիկին, ջաղացքիս երկու քարերն են, պատասխանեց գեղջկուհին, որուն շրթանցը վրայ հեգնական ժպտալ մը նկարուեցաւ տանտիրուհեոյն ապուշ կտրիլը տեսնելով :

Թարգմ.

Յ. Մ. ՇԱՃԵԱՆ

ՍՈՒԱՐԷ ՏԱՆՍԱՆ
ՄԷՄՆՈՒՆ ՕԼՈՒՐՍՈՒՆ ՍԷՆՏԷ ՎԱՐՍԱՆ

(Շարունակութիւն 30 քիւէն)

— Բիլյանիսթին էվինի պիլիբսին ես, քոչ սէօյէ քի տալէթլիլէր կէլտի պէքլէյօրլար, քա պու նէ՞ այրպ շէյ օլտու... :

— Սէն պու զիւրիւթիւլիւ լախըրտըրը, ամանըն, պիր պիր սէօյէ քի զուլալըմա թըհալըն :

— Ծօ՞, պաղը պաղը պուրայա կէլիւ պիր բիլյանիսթ վար, օնուն էվինի պիլիբսին ես՛ :

— Պիլտիմ :

— Կիթ օնու էվտէն գարտըղըն կիպի ալ կէլ :

— Էվտէ պուլմայընձա՞ :

— Էփտէ օլմազաս պաշկա պիր բիյանիսթ պուլ կէ-
թիր . հայտէ սէնի կէօրէյիմ :

— Շիմաի զուշ կիպի ուլաշըր կէլիրիմ :

Բէճինա տուտուն Կղըմէսը զրկիւէն վերջը . ինքը
բիշիւրը մասաւ , ուր հիւրերուն պէտք եղած իրաւնները
պատրաստելէն յետոյ սալոն մասաւ :

— Ինանըրասան չօգ հօռուլուեօրսուն , Բէճինա տու-
տու . քա ճանըմ , պիր ազ տա օթուր քի կէօրիւշէլիմ :

— Հիչ եօրուլտուղըմ եօգ , Աէրէնա տուտու , ուշա-
ղը պիր եէրէ կէօնաէրտիմ տէ . . . : Գըզլար , պիր օյուն
պաշլասանըզնա :

— Պիր գատրիլ եաբալըմ , սէսիմ , տահա բիյանիսթ
կէլմէսի :

— Նէ՞ եաբալըմ , գըզըմ , բիյանիսթիմիզին կէճիք-
տիկինէ միսաֆիրլէրտէն բառտօն տիլէրիզ :

— Օ նէ՞ լազըրտը , մասամ , բէք կիւզէլ օթուրուպ
էյլէնիյօրուզ :

— Քա ճանըմ , թա քի բիյանիսթ կէլէնէ գատար ,
պէյիթ սէօյլէյէլիմ :

— Մատմազէլ թէրէզօն պաշլասըն , օ չօգ պէյիթ
պիլիլ :

— Պունտա չօգ պիլիլիք նէ՞ վար , հէփիմիզ տէ
սէօյլէյէճէյիզ . հայտէ սէն սէօյլէ , Թագուկ :

— Ինանըրասան ազլըմա պէյիթ կէլմէյօր :

— Ամմա ումուր էթտիսիզ . սուրուն պէն պաշլա-
եմ . . . :

— Աֆէրիմ , Ձիչիլ , հայտէ պաշլա :

— Թութ տա սէօյլէյիմ :

Աէօյլէ իւքին նէ՞ իտին
Քիմաէն ալտըն էօյիւտիւն ,
Հէր քէսէ պէլա օլտուն
Պէօյիւտիւքճէ պէօյիւտիւն :

— Ֆիլօ , չըգար պաղալըմ . . . :

— Քա պու նէ՞ . կասկար չըգար :

— Կէնէ սօղրու եա , կազէթալարա էբէյի վազըթ
սէրմայէ չըգար , նէ իսէ պու արա գաբանար . սուրուն
պէնտէ պիր պէյիթ սէօյլէյիմ :

Կէօք կիւրլէր չիմէք չաքար ,
Բիրէ տէվէնէ պաղար .
Իքիսի պիրպիրինէ
Տայիմ իսայինճէ պաղար :

— Հայտէ Ֆիլօ . . . :

— Ինանըրասան պու պէյիթ բէք սօղրու չըգար .
սուրուն պէնտէ պիր թանէ սէօյլէյիմ :

Հէր եանընտա եալարզար ,
Հարիթա տերլէր զըզլար .
Հալի էօյլէ սօղուգ քի ,
Յանընտա էրիր պուզլար :

— Օ քի պիլիլսէն օնուն իւթիւնէ չըգար :

— Ֆիլօ , սանա պէլլէիօրուզ :

— Քա ճանըմ , տահա տանա էթմէյէճէյիզ , Ինա-
նըրասան այգըրը սըգըլըիօրում :

— Աման գըզլար , պու սէօյլէտիյինիզտէն հիչ պիր
մէֆում տույմաեօրում . պիրազ տա սօսիլթէմիզ իւզէ-
րինէ սէօյլէյիմ , սուրուն ազլըմա պիր պէյիթ կէլտի :

Էյիմտէ պիր կիւլիւմ վար ,
Պազլըմտա պիւլպիւլիւմ վար .
Պէն պիւլպիւլիւմիւ տիյնէմէմ ,
Յանըմտա սէվկիւլիւմ վար :

— Չըգար , Ֆիլօ :

— Սօֆիյէ չըգար :

— Էյ պու թօհաֆ , Յիսուսում . սանըրսըն քի թա
պաշընա վուրտուն , պու կէճէ նըշանըսոյլա պէրապէր
պալօհա կիթմիչլէր :

— Գուզում Ձէրէնա , պէօյլէ կիւզէլ պիր պէյիթ
տահա սէօյլէ . . . :

— Այն գըզգարտաշ , չօգ պիլիլ իտիմ եա , իսաթ-
ըմա կէլմէիօր , սուր պագաեըմ պիր տահա կէլտի :

Շու կիւզէլի կէօր էյի ,
Կիզլի եէյօր պէօրէյի .
Պարպասընն գօրգուսընտան ,
Թըք թըք աթար եիւրէյի :

Հայտէ Ֆիլօ . . . :

— Էֆիմիսէ չըգար :

— Վա՛յ . . . մատմազէլ էֆիմի . պէօրէյի պէօյլէ կիզ-
լի եէմէք հէ . . . գըզլար , հէփիմիզ պարպասընտա հապէր
վէրէլիմ :

— Աման սիզ տէ , իչինիզտէն հանիլընըզ պէօրէք
եէմէեօրսա կէօսթէրսին :

— Աման , արթըգ պէն պըգարմ , գալզըն քատրիլ
օյնայալըմ :

— Գարու տըր , տուտու . զանն իտէրսէմ բիյանիսթ
կէլտի :

Բէճինա տուտուն աճապարանօք վար վազից . սա-
ղին հիւրիւրը աւէնքը միաբերան յի՛վ շա ջաւնս , հայտէ-
յին գրզլար կը գոչէին . միւս կողմէ մեր Կղըմէս տիպա-
ըը մէկ շանթերնա մը եւ երկու շանթերնանի առջեւը
ձգած եկաւ :

— Մօ , պունլար նէ՞ տիր :

— Նէ տէիօն , տուտու , բիյնօ ճալտնա կէթտիմ ,
Գիրգօրկիլլէրին էվինտէ բիյնօ ճալտնա կիթմիչ . պէնտէ
պունլարը այալըմ կէլտիմ :

— Աման , իս պիւլիւմէ պիր պաշլըմազ կէլլիօր , քա
պու նէ՞ այըղ չէյ օլտու . ծօ՛ պէն սանա շանթերնա կէ-
թիր տէտիմ :

— Ամանըն . . . պէնի ճըլտըրտաճա՛լս մը սընիզ , իշ-
տէ զըճըմտա բիյնօ կիպի սէս չըխարըյօր . տիյնէ տէ
պա՛ն :

— Սիզ պու հայլանըն լազըրտըսընա պագմալըն ,
շանթերնա պիզիմ իչիմիզէ կէլմէզ :

— Ճանըմ , նէ աղնամըշլար չու բիեանօտան պիլմէմ :

— Այ օղուլ , նէ՞ տղնամըշ աղնամամըշ , օ սիլին
պիլէճէք իչինիզ տէյիլ , բուսուտուտուգա ույմազ :

— Մատմա՛ . . . պիզ չօգ պէօյլէ զիյաֆէթլէր , պա-

լօլար կէօրմիւ շիւղ, եիւզիւմիւզէ էյի պա՛գ, տաղտան էնմէտիք :

— Է՛յ, աման, ուզուն լազըրտը էտէմէմ, պիզ շանքերնա իսթէմէյիզ :

— Իսթէմէզսէն բարամըզը վէր, պիզ կիտէրիզ :

— Նէ՞ բարասը վէրէճէյիմ . . . :

— Օ՛խ պապամ, նէ՞ բարասը մը վէրէճէքսին, իւշ մէճիտիյէեէ բազարլըզ էթտի սիզին ատամ :

— Մօ՛ կըլմէս, սանա քի՛մ տէտիքի բազարլըզ էտէսին :

— Նէ՛յնէն, բազարլըզ էթմէյինճէ պու պարխանէ կէլի՞ր մի :

— Հէմէն նէ՞ տէյիմ, Ալլահտան պուլասըն :

— Է՛յ ճանըմ, նասը՛լ էտէճէյիզ . . . պիզիմ իշիմիզ վար, մատամա՛ . . . :

— Հայվան կիպի նէ՞ պաղըրըհօրսուն, եօզարտա միսաֆիր վար :

— Նէմէ՞ կէրէք . . . եօզարտա քիմ օլուրաս օլսուն :

Երթալով աղմուկը շատցաւ, ձայները սաշօնէն լսուելով, մատմազէլ Լիւսին եւ հիւրերէն քանի մը գավալիէնար վար վազեցին :

— Նէ՞ վար, տուտու, նէ՞ տէր պու բաթըրտը . . . :

— Աման արթըզ, հասթա օլաճաղըմ, շու հայվան կըլմէսի կէճուտէրտիմ քի, բիյանիսթի ալսըն կէլսին տէրի, օ կիթմիշ իւշ մէճիտիյէեէ բազարլըզ էթմիշ, պիբ շանքերնա այմըշ կէլմիշ :

— Նէյէ՛ եալան տէյօն, տուտու, տէմէ՛տինդի պուլմայրնճա պաշղասընը կէթիր տէյի :

— Բէճինա տուտու, եիւրէք օյնատաճազ պիբ շէյ տէյիլ, շանքերնայըլա տանա կիւղէլ օյնանըր. պանա պազ տայը, իշինտէ գատրիլ վա՞ր մը :

— Վար եա՛, անա՛մ պապամ. գատրիլ տէ վար, մազուրքա տա վար, նէ իսթէրսէն վար :

ԳԻՌԻՄ

(Շարունակելի)

Ձ Ի Կ—Ձ Ա Կ

Արդի երիտասարդութիւնը ի՞նչ բանի հակամէտ է :

— Պիխերու արդուզարդի ու խարէական ազջիկտեսի :

Որո՞նք են ազջկանց խշալուզները :

— Սուտառէները :

Ինչո՞ւ կ'ամուսնանան :

— Յետոյ զզջալու համար :

Ո՞ւր է կատարեալ սէրը :

— Մօր սախնքին մօտ :

Նորապսակ հարսնուկներուն ո՞ր բանը ծանր կը թըլի աւելի :

— Կեսուրներնէն առաջ անկողնէն ելլալինն :

Սկիւտարցիք ի՞նչ նորութիւն հնարեցին վերջերս, գիշերուա՛յ ժամանցի համար :

— Նոյ-Նահապետական սկաւսիչը :

Ի՞նչ է բամբասանքը :

— Սկիւտարցիներուն մենաշնորհը :

Ի՞նչ է սիրոյ կերը :

— Պաշիկը :

Սիրահարները ե՞րբ կը թափեն աղի արցունքը :

— Մեղրալուսինէն վերջ :

Ձայներուն մէջ ո՞րն է անուշը :

— Ոսկիինը :

Ի՞նչ բանով կը ճանչցուն Սկիւտարցիք :

— Մինչեւ գլուխնին մալակուած ցեխերով :

Վ. Փ.

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

Միեւնոյն ժամանակ եւ յաճախակի մի դիտէք ձեր վերջին գաւակը, եւ ձեր ընտանեաց լաւագոյն բարեկամը. աչքի զարնող նմանութիւններ պիտի նշմարէք այդ երկուքին մէջ :

Եթէ կ'ուզես կին մը հրապուրել, մարդ եղիր. եթէ կ'ուզես զայն ձեռքէ չհանել, երիկ մարդ եղիր :

Կիները կը սիրեն ծաղիկները, որովհետեւ ծաղիկները միակ բանն են որ կիներէն շուտ կը թոռմին :

Աղջիկ մը որ ժպիտի մը մէջ սիրոյ խոստովանութիւն մը կը պահէ, վաղը ամուսին մը պիտի ըլլայ, որ սիրահար մը պիտի պահէ որմազարանին մէջ :

Կ'ըսեն թէ անասունը կը քնանայ իւրաքանչիւր էրիկ մարդու սրտին մէջ, կիներուն սրտին մէջ անասունը միշտ արթուն է :

Կին մը նոր հագուստ մը ունենալով երկու հաճոյք միանգամայն կը վայելէ. Այն է՝ ցուցնել զայն սիրած էրիկ մարդուն, եւ ատած կնոջը :

Երբէք զազանիք մի հազորդէք այն կնոջ որ իր տարիքը կը յայտնէ :

Քանի տարիքնին առնեն, կիները աւելի գործնական են սիրոյ մէջ, իսկ այրերը աւելի անճարակ :

ՄՏԱԾՈՒՄ

Ն Կ Ա Ր Ն Ե Ր

— Անիծեալ ցուրտ, գոչեց նշանաւոր խման մը, որ ճամբուն վրայ կը զլորէր. առանց ուղիւր զիս իմելու ստիպեց:

Ուրիշ գինով մ'ալ որ տատանելով հոնկէ կ'անցնէր, կենալով ըսաւ.

— Սա կեղծաւորին նայեցէ՛ք... ցուրտ կայ կը պոռայ, մինչդեռ ես տաքէն կը խեղդուիմ:

* * *

Տիկին Փիւրիկ, ամուսնոյն եւ զաւկին հետ կիրակի օրը Մազրիզիւղ այցի պիտի երթար. կէտիկ բաշայէն դէպի կայարան անընդհատ կ'աճապարէր՝ «կառախմբին չպիտի հասնինք» ըսելով:

Էրիկը՝ բաւական գեր էր, արիւն քրտինքի մէջ ողողուած, վերջապէս հասան կայարան, հոն իմանալով որ դեռ քառորդ ժամ կայ կառախումբին մեկնելուն, բարկութենէն կաս կարմիր եղած, կնկանը գոչեց.

— Զիս ասանկ վաղցնելով հոգիս բերանս բերիք նէ, ձեռքդ ինչ անցաւ. տե՛ս, դեռ մէկ քառորդ պիտի սպասենք:

— Աղէկ հասանք, ըսաւ կինը գոհ դէմքով. քառորդ մը... ըսել է թէ մարդ գլուխ հինգ վայրկեան պիտի սպասենք:

* * *

Հաճի ամուսնան իր եղբորորդին խրատելով կ'ըսէր.

— Ամեն բանէ առաջ պարտքերդ վճարէ, չես կրնար երեւակայել որ մարդ մը իր պարտքը վճարելով, ինչ հաճոյք, ինչ ուրախութիւն կը զգայ:

— Ուրեմն ինչո՞ւ համար, հօրեղբայր իմ, այդ ուրախութիւնն ու հաճոյքը վայելելէ կը զրկուիք եւ պարտքերս չէք վճարեր:

* * *

Երկու սպունգներ՝ գինետան մը մէջ.

— Ըստ իս, ըսաւ առաջինը, հաւաստի եմ որ, հոգեփոխական օրինօք, մեռնելէս յետոյ, հոգիս անասունի մը պիտի փոխանցի:

— Քեզ կը հաւաստեմ որ, ըսաւ միւսը, այդ ըսածիդ համար մեռնելու պէտք չունիս:

* * *

Խիստ հարուստ հասառու մը, իր եղբորորդին՝ անտեղի շոյալութեանցն համար սաստած պահուն, բարկութեամբ ըսաւ.

— Ստակը ջուրի պէս կը մսխես, Աստուծոյ եւ սատանային անգամ պարտք ըրած ես...

— Շատ ճշմարիտ է, հօրեղբայր իմ, ըսաւ շուտիկը հլութեամբ. բայց եթէ դուք՝ անգամ մը այդ երկուքին մէջտեղը բազմիք, թէ միոյն եւ թէ միւսին փուլ մը անգամ պարտքս չմնար:

* * *

Անցեալները՝ երիտասարդ պարոն մը, տարեց տիկ-

նոջ մը քծնած պահուն, ընկերներէն մին վրայ գալով ըսաւ.

— Օ՛, այդ ինչ է բարեկամ, կը շնորհաւորեմ զձեզ:

— Բան մը չէ, ըսաւ սիրահար պարոնը կարմրելով, հին ազգաց պատմութիւնը կը թղթատէի:

Յ. Մ. ՀԱՃԱՆ

ՍՈՒՃԻ ՊՕՂՈՍ ԱՂԱՆ

Տխրութեամբ կը ծանուցանենք թէ հանրածանօթ ջրավաճառ-գրավաճառ Պօղոս աղան մեռաւ Երկուշաբթի օրը Գերմանական հիւանդանոցին մէջ, ուր նոյն առաւօտուն իսկ հետիոտն գացած էր, սովորականէն աւելի սկար զգալով ինքզինքը: Յուշարկաւորութիւնը թէեւ Չորեքշաբթի կատարել որոշուած էր եւ ըստ այնմ հրաւիրագրեր ալ տպուած էին, բայց իր հայրենակիցներէն ոմանց սխալ մէկ կարգադրութեան հետեւանօք, Երեքշաբթի օրը կատարուեցաւ Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյն մէջ:

Հանգուցեալը բնիկ Եւդոկիացի, բայց կեանքին մեծագոյն մասը Պոլսոյ մէջ անցուցած էր, եւ կրնանք ըսել թէ մեր ժողովրդային գասակարգին էն հանրածանօթ դէմքն էր:

Հակառակ իր ստացած նախնական կրթութեան, ջերմ հետեւող մըն էր մեր մտաւորական զարգացման եւ լուսամիտ գաղափարներու տէր էր: Հետաքրքիր եւ անդեակ էր ազգային գործերու ընթացքին, եւ անոնց մասին ունէր լուրջ եւ քիչ մըն ալ... արմատական կարծիքներ: Իր վաճառած լրագրերուն առաջին ընթերցողը ինքն էր:

Կը լսենք թէ իր երկարամեայ աշխատութեան եւ խնայութեան շնորհիւ ձեռք բերած գումարը կտակած է Ս. Փրկչեան Հիւանդանոցին եւ ուրիշ Ազգ. Հասաստութեանց: Ամուսնացած չէր, ու Պաղչէ-Գարուի նեղկուկ խանութին ու վրայի փոքր սենեակին մէջ անցուցած էր իր մենաւոր կեանքը:

Յարգանք իր պարկեշտ, ուղղամիտ ու բարի մարդու յիշատակին:

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Քաղաքական ժողովը անցեալ ուրբաթ օրուան նըստին մէջ դիտաւորաբար զբաղեցաւ գաւառացի կարօտեալներու եւ Օրթագիւղի գերեզմանատան վերաբերեալ, ինչպէս նաեւ ուրիշ մէկ քանի եկեղեցական խնդիրներով:

— Կրօն. Ժողովը ալ Երեքշաբթի օրուան նստին մէջ, մէկ քանի առօրեայ խնդիրներ կարգադրելէ զատ, պահ մը հրաւիրեց Յարաբերական Գիւանի Տեսուչ Սաչատուրեան կարապետ էֆէնտին, որ կարգաց եկեղեցական խնդիրներու վերաբերմամբ վերջերս գրուած մէկ քանի պաշտօնագրեր: Ժողովը ասոնց մասին հարկ եղած խորհրդակցութիւնները կատարեց:

— Վանայ Առաջն. Տեղապահ Տ. Ստեփան վարդապետ Աղազատեանի կողմէ Ս. Պատրիարք Հօր ուղղուած հեռագիր մը կը ծանուցանէ թէ Վանայ մէջ եւ չրջակաները կաթողիկոսութիւն ընդունող Հայերը սկսած են վերադառնալ Մայրենի եկեղեցւոյ գիրկը :

Ս. Պատրիարք Հայրը փութաց հեռագրով պատասխանել այս հեռագրին , իր հայրական գոհունակութիւնը յայտնելով :

Սպասելով այս ուրախառիթ լուրին մանրամասնութեանց , զորս յաջորդական հեռագրներ կամ թղթաբերը պիտի բերեն անշուշտ , չինք կարծեր սակայն որ այս իրողութիւնը պատճառ ըլլայ Վանայ հացակարօտ գիւղացիներուն զրկուելու համար մայրաքաղաքիս կարող ազգայիններուն հողմէ հեռագրեալէ Ազգ. Պատրիարքարան հասցուած համեստ նպաստները դադարեցնելու , որոնց պէտք կայ միշտ :

— Սառն ժողովը իր վերջին նիստին մէջ նկատողութեան անկելով Նիկոմիդիոյ թեմերէ հասած մէկ քանի գիրերը , որոշած էր որ Տ. Խորէն արքեպիսկոպոս Աշտիշեան հոն երթալ հարկ եղած միջոցները անօրինելով այդ գանգատներուն վերջ մը տալու համար , Կիմանանք այժմ թէ Տ. Խորէն արքեպիսկոպոս յայտնելով Ս. Պատրիարք Հօր թէ աւելորդ է իր Նիկոմիդիա երթալը , թեմականներէ եղած գանգատներուն շարժառիթը բացատրած եւ կարեւոր դատած անօրինութիւնները մի առ մի թուելով , հարկ եղած դիմումները ընել առաջարկած է Ն. Սրբազնութեան :

— Տ. Վահան Վ. Տէր Մինասեան , իրեն եղած հրաւերին համաձայն ներկայացաւ Կրօն. ժողովոյ նոյն նրատին , եւ բերանացի բացատրութիւններ տուաւ խնդրի մը մասին : Ժողովը լսելէ ետք այդ բացատրութիւնները , պահանջեց որ գրաւորապէս ներկայացնէ զանոնք . ասոր համակերպեցաւ Տ. Վահան վարդապետ :

— Ռուսմանիոյ դեսպանատան թարգման Զօրեան էֆ. անցեալ շաբթու Ազգ. Պատրիարքարան գալով յայտարարեց թէ Ռուսմանական դեսպանը սեւէ առարկութիւն չունի Սուրէ Պլաք անուն Հրեայ աղջկան Հայ. Եկեղեցւոյ գիրկը ընդունուելուն նկատմամբ : Ասոր վրայ , յիշեալ աղջիկը անցեալ Երեքշաբթի օրը մկրտուեցաւ Ս. Փրկչեան Մատրան մէջ , եւ անուանեցաւ Արշալոյս :

— Բարիզէն Տիկին Նուպար փաշա եւ Գահիրէէն Պօղոս փաշա Նուպար առանձին առանձին նամակներով շնորհակալութիւն յայտնած են Ս. Պատրիարք Հօր , Մայրեկեղեցւոյ մէջ Նուպար փաշայի հոգւոյն կատարուած Հոգեհանգստեան արարողութեան համար :

— Ս. Պատրիարք Հայրը անցեալ Ետրաթ առաւօտ Կայս. Պալատ երթալով տեսակցեցաւ Ա. Քարտուղար Վսեմ. Թահսին պէյի հետ :

— Արարկիրի եւ Ակնայ Առաջն. Տեղապահ Տ. Մուշեղ Մ. Վ. բաց նամակ մը ուղղած է Պոլսեանկ բոլոր եկեղեցականներուն եւ Ազգ. թերթերուն , որուն մէջ անկեղծ յուզումի շեշտով մը ցաւ կը յայտնէ Վանայ կրօնափոխական շարժման հանդէպ հայ կղերին ցոյց տուած անտարբերութեանը մասին . եւ յայտարարելէ ետքը , թէ Պոլսոյ բարձրատիճան եկեղեցականները բարոյապէս պատասխանատու պիտի մնան կրօնափոխութեան հետեւանքներուն , ջերմ հրաւեր կ'ուղղէ անոնց , ժամ առաջ ճամբայ ելլելի դէպ ի Վան . եւ ապացուցանելու համար թէ ինքը ո՛րքան անկեղծ է իր զգացումներուն մէջ , կը յայտարարէ որ եթէ Պոլսոյ եպիսկոպոսներէն մէկը յանձն չառնէ Վան երթալ , ինք պատրաստ է երթալու :

Բարենիչ մը այս ազնիւ եւ եռանդուն եկեղեցակա- նին :

— Նուրեան էֆ. , նախագահ Երկրագործական Դրամատան Վարչական Խորհուրդին , նամակ մը ուղղելով Ս. Պատրիարք Հօր , յայտարարած է թէ Երկրագործական Դրամատունը պատրաստ է 2000 ոսկիի փոխատուութիւն մը ընել , յառաջիկայ ցանքին դիւրութիւն մը ընծայելու նպատակով : Ազգ. Վարչութիւնը գոհունակութեամբ ընդունած է այս առաջարկը : Հետեւաբար ձեռնհաս Մարմին կողմէ հեռագրուեցաւ Վանայ կուսակալութեան , որպէս զի , առանց ըստ օրինի հողեր աւանդ պահանջուելու , հարկ եղած գումարները փոխ տրուին գեղացիներուն :

— Թօգատէն կը գրեն Արեւելի , թէ Մկրտչական պատուելի մը անյուսալի յաջողութեամբ սկսած է իր փարախը քաշել բազմաթիւ Հայեր : Նոյն քաղաքի առաջնորդարանէն դիմում եղած ըլլալով Սըվազի Առաջնորդին , այս վերջինը որոշեր է առայժմ իբրեւ քարոզիչ հոն զրկել Տ. Գրիգոր քնն. Զաքարեանը , դաւանափոխական տխուր հետեւանքներու առաջըր առնելու համար :

— Ս. Պատրիարք Հայրը Կեսարիոյ Թալաս գիւղի քահանաներուն եւ Թալ. Խորհուրդին մէկ խնդիրը թագրիրով մը ձեռնհաս իշխանութեան մատուցած է :

— Տ. Վ. Վ. Տ. Մինասեան երկրորդ նամակ մը ուղղելով Ս. Պատրիարք Հօր , պատրաստականութիւն յայտնել է անմիջապէս Վան երթալ , կրօնափոխական շարժման առաջըր առնելու նպատակաւ :

— Այս շաբթու Պատրիարքարանէ նպաստի կարեւոր գումարներ զրկուեցան Վան , եւ ուրիշ ամենէն աւելի կարօտեալ գաւառներ :

— Կիլիկիցիները մեր ազնիւ ընթերցողաց , թէ վաղը ցորեկ պիտի տրուի Իւնիօն Փրանսէզի սրահին մէջ ի նպաստ Ազգ. Հիւանդանոցին կազմակերպուած նուագահանդէսը , որուն , կը լսենք թէ ի մէջ այլոց պիտի մասնակցի Տատեան Տիրան պէյի դեսպտի աղջիկը , Օր. Աթիլնէ Տատեան , որ նոր հրապոյր մը պիտի տայ այս ցերեկոյթին , մանկահասակ արուեստասէրի մը կանխահաս կարողութիւնը ի յայտ բերելով :

Եթէ կուզէք ԱՌՈՂՁ ԵՒ ԵՐԿԱՐ ԱՊՐԵՆ
Կարդացէք ՏՕԲԹ. ՏԱՂԱՒԱՐԵԱՆԻ ԱՌՈՂՁԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ :

ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՅՆ. — Ծագում եւ կենսագրութիւն .
— Հանգուցեալ մեծանուն Հայուն այս կենսագրութիւն-
թիւնը , « Ընտանեաց Բարեկամէ մը » գրուած , յատկապէս կը յանձնարարուի հասարակութեան : Գրքոյկին վերջը գետեղուած են Տ. Ներսէս Վարժապետեանի հռչակաւոր դամբանականը , ինչպէս նաեւ Գ. Օտեանի եւ Տօքթ. Սէրվիլէնի դամբանականներն , եւայլն :

ՍԱԿԱՐԱՆ ՂԱԼԱԹԻՈՅ

Օսմ. Գոնուօյիսէ Սէնի Դ. 26-08	Սոս.Օր.Շանժէ Վալ. Ա.Ո. 4-14
Բուսէլի Երկաթուղի ժր. 123-75	Օսմ. Ապանով. Ընկ. Օ. Ո. 4-35
Օսմանիյէ » 424-	Թրամու էյ բաժնեթղ. դո. 730-
Ռէժի » 294-	» Ժուխասն » 235-
Օսմ. Պանֆա Օ. Ո. 13-00	» Պարսաթղ. » 502-
Քրէսի Ժէն. Օրթ. » 6-20	Տէրոսի ջրի Ընկ. » 299-50
Երկրագործ. Պանֆա » 7-00	Քարափ Կ. Պոլսոյ » 471-

ԸՆԹԱՅՔ ԴՐԱՄՈՅ	
Մէնիսիյէ 108-07	Գաղղիական ոսկի 87-20
Մէթալիֆ 95-00	Անգղիական » 110-00
Մանր արծաթ 103-10	Քրիմից 51-08
Բոլ Էմբերիալ 90-20	Բուսլի թուղթ 8-55

Է Ք Ի Թ Ա Պ Լ

(ՄԻՍՅԵԱԼ ԵԱՀԱՆԳԱՅ)

ԱՇԽԱՐՀԻՍ ԷՆ ՀԶՕՐ
ԿԵՆԱՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿՈՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
 Երաշխատորութեան դրամագրային է
1 ՄԻԼԻԱՌ 227 ՄԻԼԻՈՆ ՖՐԱՆԲ

Ներկայացուցիչ Կ. Պոլսոյ

Գ.Ա.Ն.Ի.Կ. Ա.ՍՏՈՒԱԾԱՍՏՈՒՐ

ԳՐՊԱՆԻ ՅՈՒՇԱՏԵՏՐ ՕՐԱՑՈՅՑ 1899Ի

ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ Զ. ԹՈՐՈՍԵԱՆ ԷՖ.Ի

Կը գտնուի Ղալաթիա, Վրոյր եւ Ընկ. թղթավաճառանոցը եւ Պոլիս Հայ գրատունները: Միակ կեղրոնատեղին Զ. Թորոսեան գրատուն, Պոլիս Վալիտէ խան, Գիներն են, Դանեկան 2 1/2, 5, 7 1/2, 12 1/2 եւ 20 ըստ տեսակի: Շատ գնողներու մեծ զեղչ, Նամակաղրոյժ զրկողը Մաղիկի Տնօրէնութենէն կրնայ ստանալ մէկ օրինակ: Նախորդ տարուանները 1 դանեկան: Հատին բօսթի ծախքը 20 փարայ է:

ԳՐԱՏՈՒՆ Զ. ԹՈՐՈՍԵԱՆ

Չազմագերլար, Վալիտէ խան

Բառգիրք Անգլ.-Հայ. Վ. Յ. Յակոբեան, գին քառւղոնէ 54, ընտիր լաթիկով. 60, ընտիր թղթով 108: Գառական կարօտ դպրոցաց զեղչ 30%:

Բառգիրք Հայ-Գաղղ. Ե. Տէմիրճիպաշեան, գրքին ետեւը յատուկ անուանց բառգրքերով. գին քառուղոնէ 15, լաթակաղմ 17 1/2: Կարօտ դպրոցաց 30% զեղչ:

Պէտք ունեցողներն ուղղակի գրատուն դիմել պարտին:

ՎԱՐՁՈՒ ԳՐԲԵՐ

Բաց ի հայ եւ հայատառ Տաճկերէն բազմաթիւ վէպերէ, գրատան մէջ կը գտնուին Հիւկօյի, Չոլայի, եւ այլ բազմաթիւ երեւելի հեղինակաց գրքերը, հանդէսներ, ամէն տեսակ գասաղրքեր, մանկավարժական պատկերազարդ գրքեր: Ուսուցիչք, ուսուցչուհիք, գրասէրք կը հրաւիրուին այցել եւ օգտուիլ առիթէն:

Թէ վաճառելի եւ թէ վարձու գրոց պայմանք մատչելի են ամէն քսակի:

Գրատունը բաց է ամէն օր, եւ պատրաստ ամէն տեսակ յանձնարարութիւն կատարելու, եթէ փոխաթէքը կտնխիկ է:

(Հաստատեալ յամին 1852)

ՏՔՐ. Ս. ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ - ԱՏԱՄՆԱԲՈՅԺԲ

Թիւ 396, Մեծ-Փողոց Բերս

(Եանիի Գարեջրատան վրայի յարկը, ճիշդ Զրպուհեանց դէմ)

Կատարելագործեալ գործիքներու միջոցաւ ամենասատիկ ցաւած աղաներն մեկ անգամեւ կը լեցուին, ցաւով դիմեցու եւ բուժուած վերադառնալու պայմանաւ:

Նորահնար եղանակաւ, նուրբ, ճաշակաւոր եւ դիմացկուն արհեստական աղաներ կը պատրաստեն, յար եւ նման բնականի, դեմքի ձեւաւորութիւն ըստ սարիքի, ծամողութիւն, եւ ազատ արտասանութիւն երաշխաւորեալ:

Բերնի հիւանդութիւնք կատարելապէս կը բուժուին, ինչպէս նաեւ թմրեցուցիչ զեղերու, եւ ամենակատարելագործեալ աքցաններու միջոցաւ անուց ցաւի ասամեանանութիւն:

Յ. Գ. Զմեռները կիրակի օրերն ալ, (մինչեւ կէս օր), ինչպէս նաեւ ամեն օր, (մինչեւ կէս գիշեր) հիւանդ կ'ընդունին Բերայի գործատեղին:

Ա Ձ Դ



Այս անգամ կը վաճառուին մեծ ու փոքր քանակութեամբ Ազգ. Հիւանդանոցի սեպհական մաքրատա դերձաններն հարիչ Միսրոպովիչի գրասենեակն որ է Կ. Պոլիս Սուլթան Համամ Իզմիրլի-Օզլուխան թիւ 10:

Այս առթիւ կը խնդրուի Արգոյ հասարակութենէն որ փութան փորձել այս դերձաններն: Փորձառու եւ մասնագէտ անձինք հաստատած են առաւելութիւնը հրապարակի վրայ գտնուած առաջնակարգ դերձաններէն:

Փորձեցէք եւ անմիջապէս պիտի տեսնէք առաւելութիւնը:

Եւ միանգամայն օգնած պիտի լինիք Ս. Փրկչի Ազգ. Հիւանդանոցի հարիւրաւոր խեղճ եւ անկար պատրասարեւոյ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ (ԿԱՆԻՍԻԿ)

Պոլիս եւ Գաւառներ Տարեկան 50, Վեցամս 25, Եւամս 15 դր. Օսար Երկիրներ 12, 6, 3 ժր. Դրամի սեղ բոսթայի բուլ ալ կ'ընդունուի Գաւառներէն: Թորքասաղի ծախքը մեր վրայ:

ԵՄԱԳԻԿԻ ԽՈՒՄԱԳՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՎԱՐՅՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԿ ԱՄԷՆ ԳՐՈՒԹԻՒՆԻՎ ԱՅՏԲ Է Ուղղուին Առ

ՄԱՐՏԻՐՈՍ ՏԷՕՔՄԷՃԵԱՆ

ՏՆՕՐԷՆ ԾԱՂԻԿ ՇԱՐԱԹԱԹԵՐԹԻ
 Ղալաթիա, Նորասուկեան խան

ԱՐՏՈՆԱՏԵՐ Ա. ՍԱՔԱՅԵԱՆ

ԳՐԱՏՈՒՆ Գ. ՊԱՂՏԱՏԼԵԱՆ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ
 Սուլթան Համամ հաստէսի, թիւ 14

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Վ. ՄԻՆՍԵԱՆ
 Կ. Պոլիս, Սուլթան Համամ 14